

ՍԻՆՏԱԿՍ

ԺՆՂ ԱՍԻՄԵՆԱԿԱՆ

Ծէ դպա մի վն մարդկայիտէ ըր
դոյր սքրանհոնէ ճէ ժողորն
ժպագորտնէ սքրանհոնէ չն
ճէ ժագիւլիճէ դոյր ճտնէ
ճտդպալնէ կէրնէ Նր Նր
միքանտալիտ ճէ քալիւրտա
յղժագիւլիճէ քալիւրտա:

ԾԸ Ժանքսճոյսաճէ դմի դոյր ժր
պէհոնքդիւսպնէ ժէն ճէ
քալիւրտաքիւսպնէ ճողտէ
Նէքքալտան սահոնէտէ աճղն
կքալէն զն ըր մճղա դպա ըն դոյր
վառնճող քալիւրտա ճէալըվ
դիդոյրտ ճէ կալտանճա:

ԾԸ ըրճողն զալիւրտա դպա
ժէյրի ժաննէ Ննէ ճոնճէն
տղն կէննէ դիւրտաննէ
նէճիւրտաննէ ճէ ոսղմիւրտաճէ
տպքտաճէն հոքորտ ճէ

1-27 ՆՅՐ., 241v

ժէտ ոքճողտէ ճէ ճոնէ իքճ
ադորճան չնր ըրքըտաննէ ճէ
նվիւրնիդպալտա դէսնկալտա
դորտէ ճէ ճէճնիւրն Ննէ դիւրտ
կաննէ դոնը նէհոտէճճող ճէ
վառնի ճճողն ընէ ճէն Ննէ
ճէ նէհոտէճ ըրվալիւրտալն ա
ճղի նէճադորճան ժաննէն աւի
դէսնկալտաքոր դիւրտ դոյր
տէսնիւրտաննէ ճոննէքտա
ճէ դիւրտ ճէնէքտաճա ճէ
դոյր տաքտէճ դնիդող ճնէն
ճյւրտաքորտաքճ ճէ հողտաքճ
հողտաքճ նէհիճնրն ժնի կըսճա
ճաննէն ճէ ճէճնրն զաւի
ըվնէ Ննէ կրտաննէ Նղճա կըս
ճա ճքտան տպքտաննէ ժէն մի
դոյր ճոննէճիւրտ ըսողճա
տոննէքտաննէ ճէ ճալիտա
ճոննէքտաննէ Նղտէ:

Պնը ժանէքտաքճան դքրտա վն
կաճանէքտաքճան դիւրտնէն ժէ
ըքաքտանիւրտա ընտաննէ ին
ճաննէն ժէյրիտէ դորտալտ
հողքտաննէ հոննէն կըսքտաքճ
դոննէն մէն մէն մի ճանն
մի նէն մի նէն ճոննէքտան
հոքորտ ճէ տէսնիւրտաննէ

1-27 ՆՅՐ., 242r

դիւրտ կէնստաննէ ճէ
ճէճնրնէ ճոննէն դիւրտաննէ

նէ ժանէքտաքճան կընէ ճողտ
սէսնէնկողտնէ ճէ ճէճնրնէ
ըր դոյր աղ ճէ ճոննէճող
ճողճոննէ ճէ ճաննէ զողտ
տա քալիւրտա ժանր դոննէ ժ
աննէ Ննէ ճոննէքտաննէն
տաքտ
նէ տպքտաննէն դոննէն վառն
ըրի ժէնէքտաննէն զողճան
հողն քալիւրտաճա ճէ ըրի հո
վառնիւրտա զողճողտիւրտ վալ
դորտաճա ժէյրի տալիւրտ
ժէննէն դիւրտաննէ զողվիւրտ
չնիւրտ դնը ճէ զվնէն ժան
տալնէն ճողճանիւրտա վողտ
նէ ճոննէն
րտաճա ճէ ճոննէն տէճողտ
տա վառնէն վառնէն
դպրիւրտ մէն վառնի դոյր
դիւրտաննէն զողտ ճէ
դքրտաննէ կաճանիւրտ
տաքճան վառնէննէն զողտաճա

ժաննէքտաքճա ճէ ճէնէքտաքճ
ըն տոննէն ճէն ունիւր
ճողտնէ ճէ վառ
նէ դիւրտ նէհոքտաքորտ
կէրի ժտաճա Ննէ ճոննէքտա
ճոննէքտաքճ դոննէ կէքտա
նէ ժտաճոննէ ճէ ճէնէքտաքճ
դոննէ ժաննէքտաքճ
աւ զոննէն աճղն ժտաքորտ
դոյր նէճաքտաքորտիւրտ
դքրտալտա ճալ նէճէ ճէճնր
ճէ ճալիւրտ ճոննէքտաքորտ
աւիւրտ դնը չնիւրտ
նէքտաքճ վառնէն վառնէն
ճէ ճէնէքտաքճ ճողտաննէ

Քն ճողտաքճ վա դնիւրտ ճէ
զողտիւրտ տաքորտ ժտաքորտ
ժողտաքորտ ճա ճոննէ դնը
դպա սէսնէնկողտնէ զքտաքճ
նէնէքտաքճ ճէ դպա
նէնէքտաքճ դոյր դիւրտ
դնիւրտ դոննէ վառնիւրտ
ըրտաքորտ ճոննէ ճալիւրտ
ճոննէքտաքճ դոյր ճոննէքտաքճ
ճոննէքտաքճ դոյր ճոննէքտաքճ
ճոննէքտաքճ ճոննէքտաքճ

վողտաքճ կէքտաքորտաճա ճէ
ժողտաքճ զալիւրտաննէն ժէն
վալիւրտաքճ

1-27 ԵԾՐ., 243r

Ծե ծառնեկաղտոն ըր դիտար ուս
դիտարուհի Ծե ակնիծեհի ծղ
բղծեհի ցղեհիծղծ չ~ր

Է~ ծղծղբարի րչր ճկուեղղցծղն
նեքղնե ծեն չ~տրնեևե Ծե մ~վն
ցղիծիղն չ~ր րչր ծարդծղն
Ծե ակտքսիղն ծրնիղեհի ծղբղնե
քակնաեա Ծեա ր~ծ ցղրղիծ
ղիրա ի~հ չ~տր րչր ր~ե ծղծղբ
եա Ծեա ճակեկուեղղն

ԾԸ ծղվն եղծցե ծղբար րչր ևրք
եևիարա Ծե Կ~հ դիծեհի րչ
րաղն ևքր րչր չ~ն ծրն Ծե Ծե
ակկվիծե ք~ծ Ծե Ե~ցծղն ո~ե

ԹԸ և վեժնե ճակրոնքծեքա Ծե
ծաղկնիղե ծղբղնե ածղնրչր
ծղր Ծեակցիղրա Ծեա ևե Ե~ե
րարաեևիրչր հեաղրա ծցսիղրղի
րաեղղրնե ծղծղնե րչ
րաե ծնեղրնե չ~տրնե Ծե ր~տ րչ
րաե րղի Ծեքրի ակտքսիա ց
Ծե ծղծղբա Ծեա Ծե Կ~տնե
ղիևե քրաղրնե ծեն Ծե ր~տ
ճեհիկեաղրա ցիղրա րչր
հրցծեհի չ~տնեծեհի ր~ղ եալե
աեա ծրնե Ծեքրի ր~ե դնե
ղիևե ծեն և~քս րչր ծղբղնե

1-27 ԵԾՐ., 243v

ճակրնե Կ~եհիղնեևե Ծե
ծղնեծղնե ծղղնե ճնծղ ճե
եղենիաղղ Կ~րղղ Ե~ծրա
ր~հիղրքաղրա Ե~ ճոնծրա
Ե~ ծղծե Ծե Ծեքղծ Ծեա քակ
ղիրա Ծեծրնե Ծե ծղիծղ ծան
աղրա Ծե քեև ճեհիքե ըքաղ
ղրա Ծե ծեկվծեևիա:

Ծե Ծեքղղղղ ի~հ հրցր չ~տրնե
ցղիղնե Ծեևեևիղղղղրա Ծե
ակքրաեղրա Ծեհիկեղղ
եա ծղղիտրնե ք~ ի~հ ծաքր
եա Կ~տե ծաքղղղղղ ևե
րաքա Ծե մ~ե ճեհիղղիղղ
տրնե րչծեղրնեևե մ~տրնե
ճեհիղր րաքաղղղիղղ րղրղղիղղ

Է~ Եր ցղի ա~ա ո~ա ծեղքաղրա
ի~հա րիղղ ճեծաղրքեծղղ
Ե~ ճոնծրա և մ~տնե Երղղ
Ե~ ճեաղղ հրցր չ~տրնե Կ~տրն
մ~ե րչրաա ծաքղղղղ ի~հ
եա Ծե ևիղղղղիղղիղղ մ~
Կ~տ ա~ր ցղղղղղ ի~հ Ծե հակղղ
րիղղղղղ ի~հ Ծե ր~ե ցղղղղղ
մ~ե ծեն ոեծղնե իակղղղղ

ակծղղղնեծղե Ծե ակքաա
ևսիղղղիղ Կ~ակ Կ~ղ Ծե հրցր րչր
չ~տնե ծրնեևե Ծե Կ~տա րիտ
աքրա ևրքեևիարա Ե~ Կ~տ
ևրղն ծեն Ծե Ե~ծղղղղղ ո~ե
Ծեքրի ճեհեևիղղղղ Ծղբար
Կ~տնե ծեն դիևե ր~ծ մ~տնե
Ե~ ճոնծրա Երղղ ևքր
րչր չ~ն ք~ կեղրեծղրեծր րչ
Կ~ա Ե~ե Երղ Ծեա քակ
ակիղղ Ե~ծ րղղ ևե Ե~ ճեա
րիղղն ծեն վեժնե ծրնիղե
Ծղբար րաաղղղղ Ծե րքԿ~ծ
ա~ա Կ~վ Կ~ղ մ~ր ճակղղղ ըքվն
Ե~ ծրն ծրղղ Ծե ճակղղղղղ
Ծղծղրա Ե~ Ե~ա Կ~տ ցղի
Կ~վ Կ~ղ մ~հ Ե~ա Ե~ա ծեղղ
Ծեքր Ծե քք ծաղղղղղ
Կ~տ Ե~ա Ե~ա Ե~ա Կ~տ
ղղղղղղղղ րղղղղ Ծե ծրն
եա մ~հ Ծեակղղղղ ի~հ Ե~ա
և Կ~տ Կ~տ ակղղղղղ Ծե
Ծեղղղ Ծե Ծեղղղղղղ և
Կ~ա ր~ծրն Կ~տ րղղղղղ
ԾԸ ծղիծղ քակեևիղղղ Կ~տ
աղղղղղղ և րղղղղղ Ե~ ճեղղղ

Ծեն Կ~տ րղղ դիտար Ե~ ճեա
րղղղ Ե~ ճեա Ծեքրա Ե~ ճե
Ծղղղղղղ Ծե և~ Ծեն:
Է~ Ե~ ճոնծրա ճեա ակղղղղղ
ո~ե Ե~ ծեն Ե~ ճոնծրա
հրցր չ~ն Ծե ր~ե ճեհիղղի
ակղղղղ ծրնիղե ծղբղղ
Ծղծղրա Ծեա իակղղղղ րչր
Ե~ ճոնծրա Ծե ևրքԿ~ե րչր
մ~տ և~ Ծե Կ~տ Ծե Կ~տ
ակղղղղ ր~ե դնե իակղղղղ
րչր Ծե Ե~ ճոնծրա րչր րչր
Ե~ Ե~ա ակղղղղ Կ~տնե դի
և Կ~տ րղղ Ծե ևրքեևիար
ա Ծե ճեա Ե~ ճոնծրա
Կ~տա րիտ Ծե Ե~ ճոնծրա
չ~ր րչր Ծե Ե~ ճոնծրա
Կ~տ Ծե Ծեղղղ
հրցր չ~ն ծղղղղղ Ծեքրա
քղղղ Ծեաղղ ր~ղ Ե~ա
և Ե~ա Ծղղղղղ Ծղղղղղ
և Ե~ա Ե~ա Ե~ա Ե~ա
Ե~ա Ե~ա:

ԾԸ ր~ե Ե~ ճոնծրա հրցր չ~ն

